

## ՄՈՒՍԱՆ՝ ՊԱՏԱՐԱԳԻՉ

Զոհաբերի մը բոլոր երկիւղածութեամբը  
Կոշիկներս հանեցի ու բարձրացայ  
Հղձանքներուս սեղանը սրբազան .  
Եւ . քահանայի մը պէս ,  
Որ իր խոյլը կը հանէ ,  
Վեր առի գանկս գլխուս վրայէ ,  
Ու բազկատարած կը մրմնջէի  
Փառաբանութիւն մը ,  
Զարմանօրէն նոր . վսեմ , յուղիչ :

Ժողովուրդին համար՝ որ կըսպասէր .  
Վարը , տաճարին վեհապանծ գմբէթին ներքեւ ,  
Այն ժողովուրդին համար որուն վրայ կը գուրգուրամ ,  
Ուղեղս հանեցի եւ դրի  
Խորանին վրայ աստուածահաճոյ ,  
Պատարագելով բաշխելու համար  
Ժողովուրդին որ զիս ծնաւ  
Եւ զոր արդարեւ կը պաշտեմ :

Ահաւոր խոռոչներուն մէջ ըղեղիս .  
Կծիկ-կծիկ երազներ ու տառապանք կը դալարուէին .  
Եւ լուսավառ կերոն մը  
Կեդրոնէն կը բարձրանար  
Աղամանդէ խարիսխի մը վրայ .  
— Անպատրանք յոյսը՝  
Փրկուելու կանչուած ժողովուրդներուն :

Աջ կողմը դրուած է Խորհրդատեարը .  
— Համեղաճաշակ մասունք մը հին գիրքերու —  
Մինչ դէպի ձախը դեռ կը շարժէր  
Գարշելի միքրոպը վհատութեան :  
Կտրեցի զայն ու նետեցի .  
Ու պլըշկած մատուշներս լուացի  
Ոսկիէ լուացակոնքին մէջ խանդավառութեան :

Հասաւ քարոզի ժամանակը . . .

Դառնալով ժողովուրդին :

Որ կազօթէր ջերմնուանդօրէն

Եւ արցունքոտ աչուըներով : ըսի . —

« Քեղի՛, սիրելի՛ ժողովուրդ :

Աւետիս մը ունիմ այսօր :

Զաւակներդ որ զիրար կատէին

Ու աղջիկներդ սգաւոր

Ա' և սկսած են սիրել զիրար :

Անցա՛ն այն օրերը երբ անոնք

Կը կոռէէին իրարու հետ

Որոշելու համար թէ

Ո' վ է աւելի Խաղաղասէր :

Անկարելի է չհամոզուիլ

Անկեղծութեանն այն թովող շեշտերուն

Որ քաջակորով զաւակներուդ

Շրթունքներէն կ'նէլին . . .

« Միանա՛նք, միացանք » աղաղակելով :

« Ու թշնամին կծկահցաւ . . .

Սիրառվ վիրաւորները

Ներեցին իրենց անզգոյշ եղբօր անարգանքին :

Եւ ամէն փառասէր հաւասաց

Որ պէտք է մեռնի :

« Խուռներամ, ամէն դիաց ելեր կուգան,

Իրարու անձանօթ ծնունդներդ .

— Անոնք՝ զոր հալածանքի ճամբուդ վրայ

Հոս ու հոն կը ծնէիր, կը ցանէիր :

Հանգստի երկվայրկեաններուդ :

Ու հոս, ըզձանքներու Սեղանիս առջեւ

Պիտի հաղորդուին լոյսէն այն կերոնին

Որ սա Խորանիս վրայ պատարագուող

Ուղեղիս մէջ կը վասի :

« Ասանկ վերածնութիւն եղբայրացման սիրոյ :

Եւ անձնդիր զոհաբերման,

Նմանը տեսնելու համար,

Կամ արմատը գտնելու ,

Պէտք է դարերու մէջէն շատ ետ երթալ ,  
Դէպի դարը Եղիշէի .  
Ուր Հայ Մուսան , հարս ու կուսան  
Գիրկ գրկի . իրենց արեամբ ոսոգեցին  
Փրկութեան ծառն Եղիմատունկ , եւ .  
Մասիսաբարձ սեղանին վրայ նախընծայ ,  
Իրենց անձը զոհաբերին  
Աղատութեան Աստուծոյն » :

1901

Խ. ՄՄԲԱՏ



## ՄՈԼՈՐԱԿԱՅԻՆ ԴՐՈՒԹԻՒՆԸ

### Արուսեակ

Արեւի հետ ունեցած հեռաւորութեան կարգով Արուսեակն է որ Փայլածուէն անմիջապէս ետքը կուգայ , հետեւաբար մեր ու Փայլածուին մէջտեղ կը գանուի քանի որ Արեգակնային Հանրապետութեան զաւառներէն ասաջինը Փայլածուն է եւ երրորդը Երկիրը : Փայլածուն 57 միլիոն քիլոմետր հեռուէն կընէ Արեւին այն շրջանը զոր Երկիրը 149 միլիոն և Արուսեակը 108 միլիոն քիլոմետր հեռաւորութեամբ կը կատարեն :

Երկնքի վրայ ամենէն փալլիուն ասազն է Արուսեակը , որուն ոլորտոյթը Երկրիս ոլորտոյթէն փոքր ըլլալով՝ Փայլածուին պէս Արեւին բոլորափքը կը մնայ միշտ եւ անոր լոյսը կանդրագարձնէ ողեւ որուած ցուլքով մը :

Երբ Արուսեակը Արեւը կանխող կէս-ոլորտոյթին մէջ գանուի , առաւտուն Արեւելքի կողմը կը տեսնուի Արեւին ծագումէն մէկ , երկու եւ մինչեւ իսկ երեք ժամ առաջ : Ճիշդ այս պատճառով շատ հին ժամանակներու մէջ՝ « Առաւտուեան աստղը » , « Հովիրին ասաղը » , « Լուսարեր » անունները կուտային անոր : Իսկ երբ գանուի այն կէս-ոլորտոյթին մէջ որ Արեւին կը հետեւի , իրիկունները Արեւմուտքի կողմը կը տեսնուի եւ ինքն է որ բոլոր ասաղերէն առաջ կը վասի վերջալոյսի հրայրքովը : Արուսեակը Արեւին անհետանալէն մէկ կամ երկու ժամ վերջը տակաւին կը մնայ հորիզոնին վրայ եւ անոր համար « Երեկոյեան աստղ » « Քիշերագար » անուններով կը ճանչցուէր հին ատենները : Հեռազի-